

եան. Տիկին Տիրուհի Միսաքեան, նախագահուհի Հ. Կ. Նաչի. Օր. Գազարեան, քարտուղարուհի Փարիզի Հայ Երես. Ակումբի. Օր. Զ. Գալփայեան, Հայ Օրհորդայ Միութ. Հ. Բ. Ը. Մ.—ի. Փրոֆ. Ն. Ադոնց. Գ. Աքմանեան (Ա. Սեմա), խմբագիր Մշակոյթ պարբերականի. Վ. Անդրեասեան, Հ. Մ. Ը. Մ.—Սկաուտներ. Բժ. Ա. Ասլան. Հ. Բալունեան, խմբագիր Զարթոնց տարեգրքի. Տ. Բաղդասարեան, Հայ Կամ. եւ Մարտիկներու Միութիւն. Լ. Բաշալեան. Ռ. Բերեքեան. Դաւիթ Բէկ. Բժ. Հ. Զարդարեան, Հայ Գրողներու Ընկերակցութիւն. Վ. Էլմանեան, Հայ Ազատ Արեւտագէտներ. Վ. Էսմէրեան. Ռ. Թաղէտեան, Նախկին Պատ. Հայ Սպաններու Միութիւն. Ծ. Թիւրպայեան,

ատենապետ Հայ Ուս. Միութ. Բժ. Վ. Թորգոմեան. Ա. Խանէտանեան, Զարհաստ Որ. Միութիւն. Ա. Խատիսեան. Տ. Կամսարական. Լ. Կիւմիւշկէրտան, Հ. Բ. Ը. Միութեան ներկայացուցիչ. Ա. Հանրմեան. Ա. Ճիւնպիւշեան, խմբագիր Ապագայ շարաթաթերթի. Մ. Մալունեան, Աղբառ. Ընկ. Փարիզի Հայոց. Ղ. Մելոյեան. Ծ. Միսաքեան, Հիմնադիր անօրէն Յատաչ օրաթերթի. Եր. Յարութիւնեան. Ծ. Նարդունի, խմբագիր Հայ Բոյժի եւ Երկունքի. Ս. Պօղոսեան, խմբագիր Արագած շարաթաթերթի. Ա. Շահիսպանի. Հրանտ Սամւէլ. Սիփան — Կամիտա Երգչախումբ. Ս. Վրացեան, Հիմնադիր անօրէն Վէմ հանդէսի. Ք. Ֆարշեան, Հայ Արիւնք:

**ՄՈՒՐԱՏ — ՌԱՖԱՅԷԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ**

Մայիս 24-ին, Փարիզի քաղաքայեանութիւնը պաշտօնական ընդունելութիւն սարքեց Փարիզի հայ գաղութին՝ Մուրատ — Ռաֆայէլեան վարժարանի հարիւրամեակի առթիւ: Այս ընդունելութեամբ վերջ գտան այն հանդէսները, որոնք սկսել էին անցեալ օգոստոսին, վեներտիկում, յիշեալ վարժարանի հարիւրամեայ յոբելեանի առթիւ: Բացի հայկական հաստատութիւններէ մէջ կազմակերպուած հանդէսներէ, Ֆրանսական Ակադեմիայի քաղաքական եւ բարոյական գիտութեանց կառոն էլ, իր նիստերից մէկում, հանդիսաւորապէս փառարանեց Միսիսպարեան վանքի կատարած մշակութային մեծ դերը: Ընդհանուր ամամբ, Մուրատ —

Ռաֆայէլեան վարժարանի յոբելեանական տարին անցաւ յաջող, քէեւ, պէտք է ասել, որ կարող էր եւ պէտք է անել լայնատարած: ու ժողովրդական դառնար, եթէ յոբելեանի նախանձնութեան ու կազմակերպութեան տրւէր համազգային բնոյթ: Իրապէս տօնակատարութիւնը, կարծես, յարանանական շրջանակից շատ դուրս չեկաւ: Մուրատ — Ռաֆայէլեան վարժարանը, ինչպէս եւ վեներտիկի ու վիեննայի միաբանական հաստատութիւնները նախ եւ առաջ հայ ազգային մշակոյթի վառարաններ են հանդիսանում եւ, որպէս այդպիսին, ընդհանուր ազգային սեփականութիւն են եւ ընդհանուր ազգային պարծանք:

**ՔԱՂԱՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ**

Մայիս 18-ին երեսնում քացւել է քաղաքային (կոմունալ) քանգարան, որ ներկայացնում է Հայաստանի մայրա-

քաղաքի անցեալն ու ներկան: Թանգարանը բաղկացած է չորս բաժիններից. 1) Ուրարտական — իսրայական ու միջ-